

Ս Ի Մ Է Ռ Ն Ե Ա Ն Հ Ա Խ Ա Տ Ք Ո Վ

Խնչպէս Սիմեոն ծերունին, որ հաւատելով մը անբեկ,
Խնդրեց քեզմէ մեալ ողջ մինչեւ տեսնէ Միածինն,
Այնպէս ես ալ այս առօտու, լեցուած անմեռ, անաղօս
Յիշատակովն մեծ սուրբին, Քեզմէ խնդրանք մը ունիմ:

Քասաներորդ դարը արդէն կը մօտենայ վախճանին,
Հազարամեակը երկրորդ՝ լոյս Ծննդեան մեր Փրկչին
Կը մօտենայ. ո՞վ Աստուած, այդ օրուան ոզգ պահէ զիւ,
Այդ օրն ըլլայ իրաւամբ է՞ն ուրախ օրը կեսնեիս:

Գիտեմ, սուրբ չիմ անոր պէս, չկարենամ ալ ըլլալ,
Ու թէ առօրքն արդարին լոկ կը հասնի ականջիդ,
Ժամանակը փօխուած է ու պայմաններն այսօրուան
Չեն արտօներ մեզ դիւրաւ մեր մեղմերէն մերկանալ:

Բարիմներէն կեանքին նոծ՝ միւս քիչով եմ գոհացած,
Շուայտուրեամբ ապրողին երեկ ես չեմ երանած,
Համոզուած եմ հանգի թէ Քեզմէ ընորհ մը յետին
Շատ աւելի կը կոռէ խան սին փառեն աշխարհին:

Խսկ կարգադրած ես երէ զիս ըուս կանչել Քեզի մօս.
Ու առ առիքն անսզիւս ներկայութեանն Միածնիդ
Յիշատակէլ օրն այդ մեծ, ես՝ անվեհեր ու սրտոս,
«Մնաք բարով»ը կ'ըսեմ սա ստեղծած փուն աշխարհիդ:

2.2.1986

Գ. ՃԱՐՏԱՐ